

## ԲԱՐԻՁԵԱՆ ՆՈԹԵՐ

ԳԵՐԵՐՈՒԱՆ ԲԱՐԻՁԻՆ ՄԵԶԷՆ

— \* \* —

Հինգամբեր, 4 յունուար, 1900

**Մառափուղի** ու խաւարի կէս-գիշերէ մը յետոյ ուր մարդասպաններն ու թափառիկները փողոցներէն շտապով ու զանդաղ կ'անցնին . . մինակն, քարափներուն մանացու երկայնքներն ի վար, հօկումի անդառնալի որոշումէս աչուր-ներս վախով լիցուն, քովի ի վեր ու վրայ յարկուող երկաթէ մութին ու վախին մէջէն՝ տաժանագին կը քայէի:

Հազարաւոր փողոցներ հրդեհուած կածան-ներու նման կը վախչին կը ճեռուրնան իրենց ետեւէն քաշչելով լավատերներու խանա-մառնումը, խզող մշուշին մէջէն, որոնք ճեղ-քուած գանկերու նման պատէ պատ խարիս-փելով իրարու կը բաղխին . . .

Մեռելական գետին վրայ կամուրջներէն՝ կա- վարիչները բաց մոցուած երկայն զագաներու նման, իրենց եղերքները լոյսի գեղին թերթա-ղերծուող փուշչերով քով քովի երկնալով կ'անշարժանան: Ու կարմիր ջուրը իր վրայ գալարուող կամուրջներուն ու ածուխիու սալ-քարի հակայ նաւերուն տակէն սողոսկելով կ'անհունանայ ու կ'երթայ հրէշային ու ա-րիւնկակ անսառներու կարաւանի մը նման, որ բոլոր մէկ գիշեր ատեն փորի վրայ եկած ցած քարանձաւէ մը վայրազօրէն, մահագուժո-րէն, իրենց ոռնումը զսպելով կը փախչին . . .

Հեռուներէն հաղուագիւտ անցորդներ կ'անց-նին . հազիւ կ'որոշուի: Անձրուով խանառնուած յօդնած հով մը խաւարն ու մշուշը վերէն կա-խուած եղերքական զարագոյրի մը նման երբեմն կը շարժէ: Քաղաքին բոլոր լոյսերը անհա-րին տանջանք մը ունին այս աիրապետող կուրութեանը մէջ: Ու թեւերս զէպի ասաջ երկարելով կ'երթամ:

Անոնք որ միայն գիշերը կ'ապրին, հետահետէ մօտաւոր գիւղերէ զէպի ի բարիզ կը սկսին

քալել: Դանդաղ ու ծանր ու յոզնած ձիերը, ամէն ետ փախչող փողոցներէ, իրենց բու-սուած սայլերը քաշելէն դէպի ի մեծ հրազա-րակները կը տարագրուին՝ թաց քարերուն վրայ պայտերնուն ախտաւոր խոնջէնքը հրն-չեցներով: Ամէն մէկ սայլի վրայ շալերով ու լաշակներով փաթթուած ծեր կիներ բանջա-րեկնեներու կուտակումներու մէջ զառամած, պղտիկցած, քովերնին կարմիր լազարերներով ու ճեռուրնին խարազաններ, զէպի ի Մէծ Հայերը կը մարակեն իրենց ձիերը: Ամրոցջ մարդկութիւն մըն է որ կ'անցնի քնացող Բա-րիին մէջէն: Գաղթականներու երեւոյթը ու-նին աստենք որ ա'լ ճանձրացած են իրենց ա-մէն օրուան անօգուտու վերջայոյններուն դար-ձևալ նորոգուած ապարդին արտօրանէնէն: Զիերն, անձերն ու անիւններն ալ իրենց զարաւոր ու ճակատագրական ճամբան գիտեն, միշտ միեւնոյն սահմանկող լուսթեանը մէջէն զէպի ի միեւնոյն գծովային ու արիւնուա ալ-մուկը Մէծ Հայերուն: Իրենց տողանցումները յուզարկաւորումներ են, աւելի ծանր, աւելի հանդիսաւոր ու միշտ անձայն ու մզնաւան-ջային:

Արտարձաններէն ու գոիներէն Բարիզի ճամբաններն աւ-լոլ ընտանիքները՝ հրազարակ-ներուն չորս անկիւնները կը ցրուին: Տարը տարեկան տղէն մինչեւ ութուունոց երկիմար-դիկ ու կիներ, ճեռքերներն աւելներ՝ արմատէն հանուած ծառերու նման, առանց ձայնի, դան-զաղ, համակերպող ու ճեռներէց, քարայա-տակները կը մաքրէն: Մութին մէջ մեռելա-կան ճեռեր կ'առնեն իրենց շարժող մարմին-ները, ճեռուընին՝ աւելին կրթին բարձրացու-ցած անզունդէ մը վեր ելլելու ճիզն ընողնե-րու կերպարանքը տալով իրենց:

Ու քսուելով քովի կ'անցնին անհամար մարդեր, ուսեւնուուն վրայ խոչոր պարկերով: Ասոնք հանուոր կերպարանքներ ունին: Մէկ կողմ ծուած ամէնի կզակներով ծերեր են իրենց վերիբէն պատիկ լազտեներ կախած են, ա-րիւնուա միսի կատուներու նման: Շատերուն վայուի սրունակները քարերուն վրայ անօգուտ կոյսակը կը հնչեցնեն իրենց աւերակ մար-միներուն: Այս բոլորն ալ Մէծ Քաղաքին զա-ւակներն են, անոր մէքենաններէն տրորուած ու

փշրուած անզամիներով : Իրենց հին ու պայծառ ու երիտասարդ մարմիններէն միայն թիկորներ կայ վրանին : Բայց միշտ կը քալեն անոնք : Իրենց վերջին ապսէնթին տարփանքը մահերգոց գինուներ կ'անցնին, զոյց զոյց ու առանձին, հայոյելով որ զիրենք վերջապէս չտարաւ չհամուուղ երապին անդրբութեանը : Բաց դուխներնին մութին կը բաղիսն ինչպէս բանտի մը երկաթէ պատերուն ու նորէն ուշաբերուելով, ձեռովնին օդին մէջ ուրուականներ կը քանդակին, պողոսային վրայ ծառ մը գտնելու յոյսով որպէսոք վայրկեան մը հանգչեցնեն իրենց կոնակներուն տիրական խենթութիւնը . . . :

Եթոյ թափառիկները կուգան, անբանութենէն գմբէթուած ցաւագինուուսերով, ու իրենց կմախքէ թիւերը մինչեւ գետինը կախ աշուընին զոյց, ջուլերով վաթթուած, խոնուն տարամերժ, իրենց ամօթաւար քայլերը եւ հպարտութեան ու ատելութեան մարմինները կամուրջներուն տակ աքսորելով : Բւ ոչ ալ տառնոք կը խօսին, օտարականներու նման մէկիներու քովէն կ'անցնին, առանց իրարունայել կրնալու, ու չես կտսեր ինչ բանէ գինոյցած, գրեթէ ծնկալոք, պատիկ վայլերով թափառելէն կը Կորոսւին կ'անկետանան :

Տարիքոտ աղջիկներ երեքք չանցնող հարուստ անցրգին կը պասանն, յայրատ նայուածքներով, նեղ փողոցներուն անկինը, գեղերնին հանգրինած, անկարելի շաւայութեան յոդնած խոսումներով :

Ու վերջապէս մարդասպանները կուգան : Անմէնէն վակները : Չամակերպողները : Անոնք որ իրենց իրաւունքը յաւիսենական դահնակին ազամանոցէն կը սպասեն : Քովէն կ'անցնին իրենց երկու խորունկ աչուրները հոգիիդ խեցութեանը մէջ յանկարծօրէն աշաւարակելով . . . : Գիտակից ու սպասական ու տիրարկան վախին են անոնք, Հերոսի քայլեր ու նին ու կարծեն թէ զլուսուդ վրայէն կը քալեն : Արեւն կը թքնեն ու իրենց հազը փոխորիկ մըն է փողոցներուն վրան : Անոնք միայն գիշերը կը ճանչնան ու Ոծիրը կ'ապրին, միանինին, զիւցազնորէն :

Նոթո-Ճամի ատկէն կ'անցնիմ, գլուխ ծոած իր Վախին, Հաստատութեանը ու Գեղեցիւ-

թեանը առջեւեւ, իր հսկայական գիծերը չեն ուրուուիր, միայն երկու զանգակատուունները ասրտամօրէն անոր մարմինէն անշատուելով վիր կը բարձրանան ազթիւլու խելայիղ ու պաղատագին շարժումով մը :

Աստուծոյ Օթեւանին առջեւէն կը սահիմ կ'անցնիմ, որուն պատուհանները հւեանդներուն բոլոր հոգեվարքներուն զիմացը այնչափ անզմօրէն զոյց են, Աջ Կողմի՞ր զոնէն չրոսս սեւաոր մարգեր կառքի մը մէջ փաթթուած դիակ մը կը զնեն, Գլխարկս ձեռքս բոնած ողջունելով կ'անցնիմ անձանօթ հոգիին ետեւէն որուն գիշերային մահը վաղուան տենադերու մէջ ա՛յնչափ եղբայրոքն պիտի ապրիմ : Մեռելակարգ աւերակի վլչող պատի մը պէս քիչ մը աղմուկէ յետոյ կ'անհետանայ . . .

Մինչեւ Մոնմարթը կ'երթամ՝ անմիջապէս վերապանալով : Միեւնոյն քայլեայումը, գիւղերէն Բարիկ, միեւնոյն ցաւագին մարգկութեան Ու հրմա բոլորը ետ կը զառնան իրենց ամիններու աշխատանքը Բարիկին յանձննելէ յետոյ : Պարապ սայլերան մէջ նետուած են բոլորն ալ պատիկները կողովներուն մէջ, ու մնձերն ալ քով քովի իրար տաքցնելով : Կոտրածէ մը փախչողներու աճապարանքը ունին, այս գիւղային աղմուկներուն մէջէն սարսափանար ձիերը խարազանելով : Աշխատաւորները կը սկսին գործատուն շտապէւ : Կատքերը կը քալմանան : Ու քաղաքը անսահմանօրէն եւ բեկմաւալ կը սկսին Անոտան լրագիրները ամէն դիէն կը պոտուն : Երկաթուղիի հեռուոր սուլումները հոգին տակէն կը գալարուին : Կամուրջէ մը մեր թաղը կ'անցնիմ : Պաշսելի կապոյա մը քոյրօրէն ամէն բան կը չզարչէ : Քարափներն ի գար ծաղիկը թաղարները կան, յով քովի, խիտ խիտ : Ու բոլոր այդ հանդարա գեղցկեսութիւնները նուիրական գիտերուն, իրենց խոչոր բաժակները արշալոյմին պացած, միակ միսիթարանքս կ'ըլլան այս գիշերուան մղասանջի պտյամէն իմ մէջս անցած ցնորարեր զահանքանքին :

ԱՏՈՄ ԵԱՐՃԱՆԵԱԼՆ

